

ԳՆԴ. ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

## ՎԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՒԻՆԵՐԸ ԵՒ ՎԵՐՁԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

( ԶԻՆԻՈՐԱԿԱՆԻ ՄԸ ՅՈՒՇԵՐԸ )

### II

Նոր ուժերու ժամանում .— Սերաստացի Մուրատ .— Վերաշինութիւն եւ տեղաւորում .— Մեր նոր գիծը՝ կերպենդաշտ եւ Փեսանդաշտ .— Հետազօտութիւն դէպի Շատախ եւ Մոկս .— Մեր նախկին դիրքերը .— Դաշնակց . Շրջանային Ժողով .— Մոկսի հետազօտութիւնը եւ Ծափանցի կոփւը :

Ապրիլ 11 (1916) .— Երեւանէն մեղ մօտ եկան Սամւէլ, Հմայեակ և մէկ քանի թաղեցիներ : Հետպհետէ կը հաւաքւին :

Ապրիլ 17 .— Վան եկաւ նոյնպէս Սերաստացի Մուրատը 7 ընկերներով : Պիտի մեկնի Բիթլիզի ճակատը՝ Անդրանիկի մօտ : Առանձին խորհրդակցութիւն մը ունեցանք : Տեղեկութիւններ աւաւ Կովկասի եւ զանազան ծրագիրներու շուրջ : Առհասարակ, վշտացած է Կովկասի գործիչներէն : Յաւ յայտնեց, որ Կովկասի մէջ մեր ընկերները պէտք եղած ջերմութեամբ չեն մտահոգւթիր երկրի ժողովուրդի Փիղիքական եւ տնտեսական վիճակով : Յայտնեց նոյնպէս, որ շուտով կամաւորական գունդերը վերածւելու են «Հրացանաձիգ գումարտակներու» : Պէտք է միջոց զանենք օգտւելու անոնց գոյքերէն, մեր տեղական խումբերը կազմակերպելու եւ սարքաւորելու համար :

Կիմանանք թէ վերջին օրերս Բիթլիզի ճակատի վրա ուժեղ կը ռիւներ տեղի ունեցած են : Համազասպը ունեցած է 8 վիրաւոր, 20 սպանուած եւ 25 անյայտացած :

Ապրիլ 19 .— Նահանգապետ Տէրմէնի կարգադրութեամբ, խառն ժողով մը գումարւեցաւ իր պաշտօնատան մէջ : Խնդիրը կը վերաբերի

Վանի ընդհանուր կացութեան մասին տեղեկագիր մը ուղարկել Զեր-նազուրովին։ Մեր կողմէն ներկայ եղան լեւոն եւ Դանիէլ վարդապետը։ Ընդհանրապէս, իշխանութիւնը գէշ աչքով կը նայի մեր վը-րա։ Երկրորդ անգամն է, որ քաղաքապետարանի կողմէն ոստիկա-նական պաշտօնեայ մը Պուլզարացի Գրիգորի տունը կուգայ հար-ցաֆնութիւն եւ խուզարկութիւն կատարելու համար։ Միւս կողմէն, ստահակի մը ծեծւելու առիթով՝ լեւոնին եւ ինձ հսկողութեան տակ առին, մինչեւ որ Կոստիխ միջնորդեց ու բաց թողին։ Բոլոր այս մութ խաղերը ուրիէ՞ կուզան... Վնաս չունի, քիչ մը եւս ուժեղա-նանք։

Ապրիլ 21. — Հետզհետէ Երեւանէն կը հասնին ընկերները։ Երէկ քաղաք հասան Զոլոյեան Սահակը, Կապուտիկեան Բարունակը եւ Պարզեւը։ Կուզան նոյնպէս զանազան օժանդակ հիմնարկութիւններ։

Կէս օրւայ կողմը, խորհրդակցական ժողով մը ունեցանք։ Ներ-կայ են Մաքսապետեան Արմենակը, Վարդապետը, Սամւէլը, Բարու-նակը, Պուլզարացին եւ լեւոնը։ Երկու նիստ ունեցանք։ Կարծիքնե-րու փոխանակութենէն յետոյ, տրւեցան զանազան որոշումներ, ո-րոցմէ դլաւառուներն են։

1.- Գիւղացիութեան տրւելիք նպաստը ոչ թէ ըրջաններու վրա բաժանել, այլ մէկ տեղ կեդրոնացնել եւ կարիքի համեմատութեամբ այս կամ այն վայրի վրա բաշխում կատարել։

2.- Գաւառի ժողովուրդը իրենց բնակավայրերը տանիլ ու տե-ղաւորել։ Թէ եւ մեր զինւորական ուժերը թոյլ չեն տար մեզ շատ հե-ռուները երթաւ, սակայն լեւոնի եւ իմ պնդումիս վրա, որոշեցաւ Հայոց Զորէն յառաջանալ Կէորէոնդաշտ - Փեսանդաշտ - Հարերդ նոր գծի վրա, տեղաւորելու համար Շատախի, Մոկսի եւ Գաւառի ժողովուրդը։

3.- Որոշ պայմաններու տակ օժանդակել տեղական իշխանու-թեան (ոսմկավարներուն)։

4.- Շարունակել կապ պահել նոշարի քիւրդերու հետ, ի հարկին պարէնով եւ ալիւրով օգնելով անոնց։

5.- Մանրամասն տեղակագիր մը ուղարկել թամամշեանին, ինդրելով զաղթականներու տեղաւորումն եւ ապահովումը, ինչպէս նաև նպաստի կանոնաւոր բաշխումը, Կովկասի մէջ եղածին պէս։

Ապրիլ 26. — Կոստիխին զիմելով կարողացանք 50 զլուխ սեւտ-տաւար ստանալ շատախցիներու համար։ Գիւղատնուես։ Ընկերութիւ-նը համաձայնեց իր վրա վերցնել Շատախի շրջանը (Փեսանդաշտ)։

Ընկերութեան կողմէն Տաճատը (Թէրէմէզիան) իսկոյն ձամբայ պէտք է ելլէ գէպի Փեսանդաշտ : Ս . Տիգրաննանը պիտի հոգայ սերմ-նացուն եւ գործիքները :

Մայիս 1.— Սեպուհի, Վալադեանի, Մարգար Մարգիսեանի հետ Շուշանց եւ Կարմբւոր կանցնինք : Մայիս մէկն է ... Աշխատանքի օրը : Անցեալ տարի արինի մէջ տօնեցինք : Իսկ այս տարի տուաել եւս անորոշութիւն եւ սպասողականութիւն... Սիրտս կը ճաթի քա-զաք մնալէն : Կուղեմ զուրս գալ անզայման, կամ զործով եւ կամ զրօսանքի համար թէկուզ...

Ներկայացուցչական եւ անդամակցական խառն ժողով մը գու-մարեցինք 50 ընկերութեամբ : Ժամանակաւոր մար-մին մը ընտրւեցաւ, տեղական կազմակերպութեամբ զրագւելու հա-մար :

Մայիս 7.— Տաճատ մեկնած է Փեսանդաշտ, ինչպէս նաև շա-տախցիներ, որոնք արգէն սկսած են զիւղական աշխատանքներու : Անհրաժեշտութիւն նկատւեցաւ մօտիկէն հսկելու եղած աշխատան-քի վրա : Սամէկի հետ միասին ճամբայ ելանք դէպի այդ շրջանը :

Առաջին գիշերը մնացինք Սեւակսակ քիւրդ զիւղը : Այժմ հսկ կազմին Շատախի Կազմի զիւղացիներ եւ մաս մը էզնանցի հայեր : Միիթարական չէ իրենց վիճակը : Այստեղ է եւ մեր վարի շրջանի յայտնի խմբագետ Ազօն : \*)

Երեկոյեան ամբողջ գիւղը կը հաւաքի մեր շուրջը, ու կը սկսին մտերմիկ զրոյցներ, հին քաղցր յուշեր : Մէջ ընդ մէջ սրինդ կը նւա-զէ կազմեցի Մուրաստը : Նախնական, հին երաժշտական գործիք, սակայն ինչքա՞ն քաղցր, ինչքա՞ն դիւթական կը հնչէ մեր ականջին : Անոր յատակ ու զուլալ չեշտերուն հետ սիրտս կը թրթուայ կար-ծես... կը պատմեն թէ՝ Մուրաստի սրինդը օճն իր բոյնէն զուրս հա-նած եւ մտիկ ընել տւած է :

Մայիս 8.— Առաւօտեան անցանք Հիրճ : Հանդիպեցանք Հէշա-թէն եկող 30-ի չափ ասորիներու : Կը յայտնեն, թէ բաւական թիւով հայեր եւ ասորիներ կան այդ կողմերը մնացած : Կը տեղակացնեն նոյնպէս, թէ թիւրքերը սկսած են Սղերդէն քաշւիլ : Մեր Արմշատցի-ներէն մէկ քանին մինչեւ Սոքանց (Շատախ) գացած ու վերադար-ձած են, պատահելով միայն 4 մոկացի քիւրդերու :

\*) Յիմենցի Ազօն համաստի արշաւանքին մասնակցած հին հայդուկ էր : Մաս-նակցած է Շատախի հերոսամարտին եւ այնուհետեւ մդւած բոլոր կոհիներուն : Վերջերս մեռաւ Հայաստանի մէջ :

Ընկերութեան կողմէն Տաճատը (Թէրլէմէզկիան) իսկոյն ճամբայ պէտք է ելէ գէպի Փեսանդաշտ : Ս . Տիգրանեանը պիտի հոգայ սերմ-նացուն եւ գործիքները :

Մայիս 1.— Սեպուհի, Վալադեանի, Մարգար Սարգիսեանի հետ Շուշանց եւ Կարմբուռ կանցինք : Մայիս մէկն է ... Աշխատանքի օրը : Անցեալ տարի արիւնի մէջ տօնեցինք : Իսկ այս տարի տուաել եւս անորոշութիւն եւ սպասողականութիւն ... Սիրոս կը ճաթի քա-զաք մնալէն : Կուղեմ դուրս գալ անզայման, կամ գործով եւ կամ դրօսանքի համար թէկուզ ...

Ներկայացուցչական եւ անդամակցական խառն ժողով մը գու-մարեցինք 50 ընկերներու մասնակցութեամբ : Ժամանակաւոր մար-մին մը ընտրւեցաւ, տեղական կազմակերպութեամբ զբաղւելու հա-մար :

Մայիս 7.— Տաճատ մեկնած է Փեսանդաշտ, ինչպէս նաև շա-տախցիներ, որոնք արգէն սկսած են զիւղական աշխատանքներու : Անհրաժեշտութիւն նկատւեցաւ մօտիկէն հոկելու եղած աշխատան-քի վրա : Սամւէլի հետ միասին ճամբայ ելանք դէպի այդ չըջանը :

Առաջին զիշերը մնացինք Սեւակրակ քիւրդ զիւղը : Այժմ հոս կապրին Շատախի Կազմի զիւղացիներ եւ մաս մը էղնանցի հայեր : Մխիթարական չէ իրենց վիճակը : Այսուղ է եւ մեր վարի ըրջանի յայտնի խմբապետ Ազօն : \*)

Երեկոյեան ամբողջ զիւղը կը հաւաքւի մեր շուրջը, ու կը սկսին մտերմէկ զրոյցներ, հին քաղցր յուշեր : Մէջ ընդ մէջ սրինդ կը նւա-գէ կազմացի Մուրատը : Նախնական, հին երաժշտական գործիք, սակայն ինչքա՞ն քաղցր, ինչքա՞ն դիւթական կը հնչէ մեր ականջին : Անոր յատակ ու զուլալ շեշտերուն հետ սիրոս կը թրթուայ կար-ծես ... կը պատմեն թէ՝ Մուրատի սրինդը օձն իր բոյնէն դուրս հա-նած եւ մտիկ ընել տւած է :

Մայիս 8.- Առաւօտեան անցանք Հիրձ : Հանդիպեցանք Հէշտ-թէն եկող 30-ի չափ ասորիներու : Կը յայտնեն, թէ բաւական թիւով հայեր եւ ասորիներ կան այդ կողմերը մնացած : Կը տեղակացնեն նոյնպէս, թէ թիւրքերը սկսած են Սղերգէն քաշւիլ : Մեր Արմշատի-ներէն մէկ քանին մինչեւ Սոքանց (Շատախ) զացած ու վերադար-ձած են, պատահելով միայն 4 մոկացի քիւրդերու :

\*) Յիմենցի Ազօն հանասորի արշաւանքին մասնակցած հիմ հայդուկ էր : Մա-նակցած է Շատախի հերոսամարտին եւ այնուհետեւ մզւած բոլոր կոհիներուն : Վերջերս մեռաւ Հայատանի մէջ :

Մայիս 12. — Սամւէլը եկաւ ու յայտնեց, որ Ազօն զինւած խումբ մը անցաւ դէպի Շատախ։ Յանձնած եւ քանի մը անդէն տղաներով Ազատի հետ մենք ալ չարժւեցանք։

Երեկոյեան հասանք Ծուզ։

Նորէն կը վերյիշեմ մեր կույները . . . Աչքիս առաջ են Գարունեանի, Չաթոյեանի եւ Ազատի դիրքերը։

Երեք օր մեր երեք խումբերը կատաղի կուր մզեցին հարիւրաւոր քիւրգերու եւ թիւրգերու դէմ։ Սեւափենայ գետի վրա կամուրջ մը ձգելով՝ նոր օգնական ուժեր կը հասնին թշնամիին, որու նպատակն էր դրաւել մեր խարիսխը համարւող Սովորանց գիւղը, մեր լիքժը։ Առաջին երկու օրերը ի՞նչ հրաշավի կոււցան մեր աղաները։ Թշնամին յուսահատ կիջնէ դէպի ձվկաղան կամուրջը, գետը անցնելու համար։ Սակայն, ի զո՞ւր. Հոն է Սիւափկենցի քաջ Արշակին խումբը։ Դիակները կը գլուրին իրարու վրա, եւ քիւրգերը յուսահատ ետ կը դառնան ու ալիք - ալիք կը թափւին մերոնց վրա ու կրնկճւին չարաշար կերպով։

Շատեր ինկան այդ անհաւասար կուրին մէջ . . . Խմբապետներէն ալ միայն Ազատը ողջ մնացած է, ու ահա իր հետ միասին այդ ուագմարեմը կը չափենք . . .

Մայիս 12, այս՝, ձիշտ տարի մը առաջ այսօր, Շատախի եկեղեցւոյ երկու խոչոր զանդակները զօղանջեցին ու Դրօի կամաւորական զունդը այս զարհուրելի ձորէն անցաւ . . .

Այդ օրը շատախցին հպարտօրէն իր վասայել յաղթանակը տօնեց . . .

Մայիս 13. — Յառաջացանք դէպի Ծպայ Խաձին։ Մրա - Մերմօի ուղղութեամբ հատ ու կտոր հրացանի ձայներ լսեցինք։ Իսկոյն երկու սուրհանդակ ուղարկեցինք Ազօին, որը մեր հաշւով գտնւելու էր Կազպու ձորը, թելագրելով հետազոտութիւն մը կատարել Առնոսի ուղղութեամբ եւ վազր մէկ սպասել Մազալահաշէն լեռը։ Տասը հոգինոց խումբ մը ուղարկեցինք Կայնէկը կողմէն Մոկսը հետազոտելու։

Լուներու սքանչելի համայնառապատկեր մը փուտծ է հորիզոնին վրա։ Աչքիս առաջ հպարտօրէն ցցւած են Շատախի ամբողջ կատարները, Մլաներմօ, Մալքան, Դլոլական, Տըրչօկ, Մտեղին, Տափայի լեռնադաշտը, մինչեւ նորտուր գագաթները։

Երեկոյեան կողմ աւելի յառաջացանք։ Մոկսի սահմաններու մեր դիրքապահները կը հաղորդեն թէ Հառինջի ձորին մէջ (Մոկս) կեան-

քի եւ մարդու նշոյլը չկայ: Գիշերը լեռը մնացինք. անտանելի ցուրտէ, զօրաւոր քամի մը կը փչէ զոր մարդը կը քչէ կը տանի: Փայտ չկայ, կրակ չենք կրնար վասել: Մեր խեղճ ձիւրն ալ մեղի հետ կը դողան... .

Մայիս 14.— Կաղպի գացող մեր սուրհանդակները վերաբարձան: Յայտնեցին, որ երեք պահակներ միայն տեսած են հոն, մնացած տղաները անցել են դէպի Արմշատ: Ազօն կը զրէ, թէ մինչեւ հոն հասնիլը արմշատցիները ոչ մէկ թշնամու հանդիպած են: Տիգրիսի միւս ափը, ձորի մէջ միայն բնակչութիւն եւ անասուններ նկատեր են: Սոքանցի մէջ հանդիպեր են 4 քիւրդերու, իսկ էզնանցիները Արկանիսի մէջ դաշտ են 5 քիւրդ: Բոլորն ալ, ի հարկէ, իրենց արժանի պատիժը դաշտ են... .

Գրեցինք Ազօնին, որ իր հետ եղած զինուորներով մեղի միանայ: Ծիծանցի Մամբրէն ուղարկեցինք Մոկսի ուղղութեամբ հետազոտելու:

Ժամը 10-ին Մամբրէն մեղի կը հաղորդէ, թէ Առնոսի ձախ կողմէն հրացանաձգութեան ձայներ կը լսին ու մարդիկ կը նշմարւին: Մենք մեր զիրքերը փոխելով՝ աւելի յառաջացանք:

Երեկոյեան կողմ մեր ցրւած խումբերն ու հետազօտիչները վերադարձան: Համախմբւած իշանք ձընուկ գիւղը:

Գիւղերը բացարձակ աւերակոյտի վերածւած են: Ու մենք մեր փոքրաթիւ խումբով կը թափառինք այս աւերակներու եւ ամայութեան մէջէն...

Ասուած իմ, ի՞նչ գերբնական ուժ եւ անշէջ կրակ է, որ մեզ կը կապէ այս աւերակներու եւ լեռներու հետ, որոնցմէ ոչ մէկ կերպ կրնանք բաժնուիլ:

Մայիս 15.— Ազօն եւ արմշատցիներ ալ եկան գտան մեզ, ու միացած խումբով իջանք թաղը: Գացինք կառավարչատան պարտէզը, Տիգրիսի ափին հանգստանալու: Մեր նահանջի ժամանակ, ինայած էինք կառավարչատունը, հեռագրատունը եւ զօրանոցը: Երեք միակ չէնքերն են ու մեր ժամկոչի սենեակը, որոնք ազատ մնացած են կը բակի բոցերէն:

Մեր վերեւ ցցւած է փոքրիկ հողարևուրը, որտեղ թուրք հրետանիի տեղակալ ձէլալը զետեղած էր իր լեռնային թնդանօթը ու կը ոմբակոծէր մէր զիրքերը:

Մեր զիմացն է, զետի միւս ափը, Գլկանց երկյարկանի խոշոր

տունը, մեր ամենագլխաւոր դիրքը, որ թէ՛ 1896-ին, թէ՛ 1915-ին անխորսակելի մնաց : Կը յիշեմ, երբ առաջին ռումբը ինկաւ այն տեղը, վերցնելով ծայրի թիթեղը՝ վրան կարդացի «Ճեպէլ 7 - 5» — լեռնային 7.50-նոց հրետանի... Գլկանց գերքը ռումբերուն պատասխանեց տեղական նւազով (զուռնա - նաղարա) եւ շուրջպարով : Իրապէ՞ս խելագարութիւն, թէ՛ սրբազն խենթութիւն...

Կը մտնեմ կառավարատունին ներս : Կրակելու յատուկ ծակերու մօտ, պատերու կողքն ի վար սրսկւած, զես կը մնայ չորացած աղտոտ արիւնը թաւրք գիրքապահներուն, որոնք զարնւած էին մեր անհման նշանառնողներու գնդակներէն : Ահազին փաստաթուղթեր բոնեցինք այս շնչքին մէջ, գայմագամի եւ ձէվտէթի յարաբերութեանց չուրջ, ուրաքանչ երեւան կուգար թուրքերու վախն ու սարսափը հայ վրէժինդիր Փէտայիլէն...

Կը մտնեմ բանտը, ուրտեղ վերջին անդամ, կրակի որոտումէն առաջ, Յովսէփի Զոլոյեանը տեսայ, որ, աւազ, կուի յաղթանակը չտեսած, դաշունահար եղաւ Լազգիի կողմէն :

Մեր առջեւէն կանցնի Տիգրիսը որբացած... Մանկութեան օրերու ինչքա՞ն խաղցած եմ սա վէտվէտուն կոհակներուն հետ... Օ՛չ, եթէ լեզու ունենայիր, սիրելի Տիգրիս, ու պատմէիր մեզ այս վերջին մէկ տարւայ քու տեսած արհաւիրքը : Ըսէ՛, ո՞ւր տարիր բանտարկեալ մեր հէտ լնկերը զիակները...

Մեր կոիւներու լնթացքին, բանա կը գտնուէր նոյնպէս կոպօն, երկու ծունկերէն անդամահատ հայ գիւղացի մը, որ անվերջ կը թափաէր իր հլու հնազանդ աւանակին վրա : Կոիւը սկսելէն առաջ, զինքը մեր արեւելեան շրջանը ուզարկեցինք՝ հրահանդելով այնտեղի ժողովուրբը Խթոտան կամուրջով իսկոյն մեր կողմը անցընել, մեր պաշտպանողական գիծը կարծցնելու նպատակաւ : ՈՒղճ կոպօն տեղը չկրցաւ հասնիլ : Կառավարատան առաջ ձերբակալեցաւ ու բանտը մնաց : Սակայն, նախախնամական օգտակարութիւն ունեցաւ թիւրքերու համար : Տէր - Մարդարեանի դիրքի անմիջական կրակին տակ, թիւրքերը ցերեկ ատեն չէին կրնար գետէն ջուր առնել, եւ այդ պարտականութիւնը կը կատարէր մեր խեղճ կոպօն՝ վստահ ըլլալով, որ հայերը պիտի չկրակեն իր վրա : Սակայն, միւս կողմէն ալ, խելացի կոպօն, գիմացի մեր գիրքապահներուն՝ ձեռքի նշաններով կը հասկցնէր, թէ բանտարկեալերը դես ողջ են : Ու օր մըն ալ, կոպօն նշանները սկսան պակսիլ... Իրար ետեւէ մեր բանտարկեալները կը տարէէին խողխողելու :

Թիւրքերը խնայեցին մեր կողօխն :

1915-ի մեծ նահանջին, Բերկրիի կիրճին մէջ տեղի ունեցած դժբախտ կոտորածի ատեն, ան հերոսարար կուեցաւ ու ինկաւ իր վերջին զնդակով...

Թաղը կը թողնենք : Կը չարժւինք եւ կը գիշերենք Սեւտիկին : Տղաները կերթան ձուկ որսալու գետին մէջ, ու ես ալ կընկերանամ իրենց զրօննելու համար : Զւարձալի եւ միանդամայն հետաքրքիր եղանակ ձուկ որսալու : Մէկ հոգի ոտները հանած ու երկաթեայ խշաթիկ մը ձեռքը՝ ջուրը կը մանէ, իսկ երկրորդը՝ բարդի չոր կեղեւներէն վառած խուրծ մը ձեռքին՝ գետի եղերքն ի վեր կը քալէ : Գետի բոլոր ձուկերը գէտի լոյսը կը վաղեն անհամբեր ու կը սկսին իրենց պարը լոյսին շուրջ : Ճիշտ այդ ատեն, ջուրը մտած մարդը կը սկսի իր գործիքով տրագ - արագ հարւածել հաւաքւած ձուկերը... Ու այսպէս կը չարունակւի որսը : Տեղացիները այս ձեւի ձրկնորսութիւնը կը կոչեն «Խաթրա» :

Մայիս 16. — Մեզ մօտ միայն 10 զինուոր պահելով՝ մնացածները իրենց տեղերը (Հայոց Չոր - Փեսանդաշտ) ուղարկեցինք : Համաձայնեցի Ազատի հետ երկու օր Սեւտիկին մնալ, մեր ձիերուն հանդիստ տալու համար : Սակայն, մեր բոլոր տղաներուն մէլ - մէկ պարտականութիւն յանձնեցինք : Մէկը պէտք է ձուկ բերէ, միւսը՝ սունկ եւ խաւծիլ, մէկ ուրիշը՝ վայրի ոչխար, եւայլին : Ես ու Ազատն ալ Պըղայ ձորը դացինք կաքաւ դարնելու : Հաղիւ թէ տասր վայրկեան յառաջացած ենք ձորամիջով եւ ի՞նչ տեսնենք... Հսկայ արջ մը : Առանց ժամանակ կորսնցնելու գետին կը չոքենք : Նշա՛ն : Կրա՛կ : Ու մեր փառահեղ արջը, զլտորելով մամբուն վրա կիյնայ անշունչ : Սակայն, ի՞նչպէս տանիլ : Երկուքովս անկարող ենք : Պէտք է կարգադրել, որ տղաները խմբովին գան ու տանին :

Կը չարունակենք բարձրանալ : Անհամար են կաքաւն ու աղաւնիները : Կը համինք Վանուց Սարեր կոչւող եայլան : Հրաշալի է բընութիւնը : Անվերջ կանաչութիւն ու սասնորակ աղբիւրներ, կարկաչուն վտակներ : Լիաթոք կը չնչենք մեր լեռներու անապական օղը եւ բուրմունքը ծաղիկներուն : Սովիկ կոչւող աղբիւրի մօտ կը նստինք ու հացերնիս կուտենք : Սակայն, անօթի կը մնանք : Տեղի ժողովուրդը իրաւամբ «Սովիկ» անունը տւած է այս աղբիւրին...

Այս շրջանը հետաքրքիր է նաև ուղղմական տեսակէտէն : Հողամասի մեծ առաւելութիւնները ահագին ուժ կը տնտեսեն պաշտպանող կողմի համար : Տարարախտ Իշխանը, առաջին անգամ Շատախ

գալուն, ամենէն շատ այս լեռներուն վրա սիրահարւած է : Նիկոլն ալ (Սարգիսի եղբայրը) երկար ժամանակ ապաստան գտած է այս կանաչաւէտ լեռներուն մէջ :

Կէս օրւայ կողմը գիւղը ելանք : Տղաքը վերադարձած են և բուլութը լեցուն : Առատ կաքաւ, աղաւնի, սունկ, ձուկ եւ, ի վերայ ամենայնի՝ սատկած արջը ...

Սիւտիկին գետի ակունքի մօտ կը տեղաւորւինք : Տղաքը հոկայ կրակ մը կը վառեն ու ամէն ինչ կեփիւ : Առաջին անդամ ըլլալով, արջի միս ալ ճաշակեցի :

Ի՞նչ սքանչելի, գիւթական ու անմեղ կեանք է այս լեռնական կեանքը ... իրօք, Շատախը ապաստանն է բոլոր հալածւածներուն և փախստականներուն :

Մեր ձախ կողմը կը տարածւին ընդարձակ պարտէզներ : Կը յիշեմ 1908-ի Սահմանադրութիւնը : Մեղ մօտ ապաստանած յեղափոխական խումբերը լեռներէն վար իջած էին : Այդ ատենները մեր շրջանը կը դտնւէր կոմսը, որ Սիւտիկինի վրայով քաղաք կը վերադառնար : Ճիշտ սա բարտիներու տակ պատահնեցին քաղաքէն եկող թիւրք զինուորներուն : Վը՛զ, վը՛զ ... հրացանները կը դործէն : Խումբը հաղիւ ժամանակ կունենայ վերեւի բլուրը բարձրանալու, բարերախտարար, առանց ոչ մէկ կորուստի :

Երեկոյեան կողմը քաղաքէն մեղ մօտ եկաւ Պօղոսը : Լեւոնը մեղի ուղարկած է թէյ, շաքար եւ ծխախոտ : Կը տեղեկանանք, թէ ոռւսական իշխանութիւնը յարաբերութեան մտած է Մոկսի Մուրթուլարէյի \*) հետ, այդ շրջաններու քրդութեան անձնաւութիւնը յաջողնելու համար :

Մայիս 17. — Առաւասուն ճանապարհ ինկանք : Մեր ետեւ կը թողունք Սիւտիկնայ նեղ ու երկար ձորը : Կը հանդիպինք Կէորէոնդաշտ, հան, Հիրճ, եւ յաջորդ օրը կը վերադառնամ քաղաք :

Մայիս 29 - 30. — Երկու օրէ ի վեր կը գումարւի Դաշնակցական Բայրնական Ժողով : Պատգամաւորներու թիւը կը հասնի 70-ի : Ժողովի օրակարդն է՝ 1. - Զեկուցում զաւասներէն՝ իրենց տնտեսական,

\*) Մուրքուլա թէյը Մոկսի գաւառապէտն էր : Ազգով ժիւրդ, լաւ յարաբերութիւն կը պահէր հայոց հետ : Լաւ կը կարդար եւ կը խօսէր հայերէն : Շատախի հերոսամարտին ժամանակ, կարողացաւ խաղաղ պահել Մոկսը . այդպիսով ապահոված էր մեր թէկունքը : Հայերուն օգտակար եղած է եւ 1896 թւականի կոտորածներուն :

ռազմական եւ վարչական կացութեան մասին։ 2.- Ժողովուրդի տեղաւորման եւ ինքնապաշտպանութեան խնդիրը։ 3.- Մեր գիրքը կառավարութեան հանդէպ։ 4.- Քիւրդ եւ հայ յարաբերութիւնները։

Բոլոր այս խնդիրները լուրջ զբաղմունքի առարկայ դարձան եւ լուծման լաւագոյն եղանակները նկատի առնեցան։

Յունիս 7.— Զօրավարի (Սիլիկեան) կողմէն լրտեսութեան դացող 4 շատախցիներ վերադարձան։ Հէշթի մօտ քիւրդերը գետը անցած ու իրենց մօտ հկած են խօսելու համար։ Քիւրդերը յայտնած են, թէ ամբողջ քրդութիւնը կը սպասէ Քէմալ թէյի դալուն, անձնատուր ըլլալու համար։

Խորհրդակցութիւն մը սւնեցանք կոստիայի հետ։ Տեղեկութիւններ հաղորդեց մեզ Բիթլիզի ճակատի մասին։ Յայտնեց նոյնպէս, որ Հաղորդի հարաւային լեռներուն մէջ բաւականաչափ հայեր կան պահւած։ Մուրատ (Սերաստացի) զումարներ է ստացած եւ անոնց աղատման գործով կը զբաղւի։

Յունիս 13.— Քաղաքի զօրահրամանատարի կարգադրութեամբ, ոռուսական ջոկատի մը հետ, Լեռնի հետ 9 ձիաւոր եւ 20 հետեւակ տղաներով հետախուզութեան մեկնեցանք նորէն Շատախ։ Գիշերեցինք Խան, ոռուսական կայանը։ Կայանի պետը փոխւած է, վրացի սպայ մըն է, լաւ մարդ չէ եւ շատ գէջ տրամադրւած մեզ հանդէպ։ Մեզ կը յայտնէ, թէ Շատախի հարաւային շրջանին մէջ, քողաքները քիւրդերու հետ կուի բանւած են եւ տւած 4 զոհ։

Յաջորդ օրը ճամբայ ինկանք ոռուսներու հետ։ Մենք մեր տղաներով կը կազմենք յառաջապահը, ի հարկէ։ Թուսները գիշերը մնացին Ներքին Խան, իսկ մենք յառաջացանք մինչեւ Սեւտիկին։

Յունիս 15.— Շաբունակեցինք մէր ճանապարհը։ Կէս օրւայ մօտերը հասանք Թաղ։ Այսաեղ հանդիսեցանք երկու հարիւրեակ քողաքներու։ Մեղ հետ եկող սպային հետ զինուրական խորհրդակցութիւն մը սւնեցանք, և որոշւեցաւ Մափանից (Մոկս) վրայով իշնել Բէղար։ Մոկսի վրայով ալ 4-րդ վաշտը կուզայ այնտեղ մեզ միանալու։

Աչքի կը զարնէ ոռուս սպաններու անհոգութիւնն ու անկարողութիւնը։ Ճանապարհ բնարելու, յառաջապահ, վերջապահ որոշելու եւ զանազան զինուրական կարգադրութիւններ ընելու վճռականութիւնը կը պակսի իրենց մէջ։

Ամբողջ զօրամասով գիշերեցինք կառավարչատունը։

Յունիս 16. — Թեթև ցուրտ մը կընէ : Կրակը վառած եւ ամենքս ալ չուրջը հաւաքւած ենք : Առաւօտ կանուխ ճամբայ ինկանք : Հանդիսեցանք Տղասպար եւ Պիֆերանք գիւղերը, ամբողջապէս աւերակ : Յերեկին հասանք Ծիծանց, ուր եւ գիշերեցինք :

Կը յիշեմ Սահմանադրութեան նախօրեակին այս չրջանին մէջ կատարւած ընդհարումները, մեր յեղափոխական դունդերու եւ քիւրդերու միջնեւ :

Յունիս 17. — Առաւօտեան ժամը 5-ին չարունակեցինք մեր ճահապարհը : Բարձրացանք մինչեւ կայնէկը : Յետոյ Մաղլահաշնով հասանք Առնոսի աջ թեւը : Ահա նա՝ մեր առջեւը, իր սրածայր գագաթով : Հինգ հոգիով կը կազմենք յառաջապահը մեր գօրամասին : Ինձ հետ են Պօղոսը, Մամրբէն, Աղատն ու Անդրօն : Զորսն ալ սքանչելի տղաներ են, յանդուղն ու զոհարերող եւ ամէն վտանգ արհամարհող :

Մեր աչքին առջեւ կը տարածւին Մոկսի գիւղերը, ձորերն ու խորիորատները անհամար : Մեր զիմացը կերեւի Տենիսի ձորը, Ողիմ ու աւելի հեռուն՝ Բէտար : Սարսափելի եւ վտանգաւոր ճանապարհներով կանցնինք : Կէս օրւայ մօտեւը կը հասնինք Ծափանց հայկական գիւղի սարալանջերը, որոնց վրա դեռ կերեւին Քիւրդերու անցեալ տարւայ շինած դիրքերը :

Մեր առջեւն է Տենիսի ձորը : Զորի երկու կողերուն վրա փուած են քրգական գիւղերը : Դիտակով կը մաղենք ամբողջ տարածութիւնը եւ բնակչութիւն կը նկատենք : Վրացի վաշտապետը ցանկութիւն կը յայտնէ յարձակելու այս գիւղերուն վրա . սակայն, նկատելով, որ զինւորները չափէն աւելի յոգնած են՝ ետ կեցաւ այդ մտքէն :

Հետեւաբար, որոշւեցաւ 50 հոգինոց խումբ մը (13-ը մերոնցմէ) գիշերով ճամբել Աղմի մօտ, քիւրդերու նահանջի գիծը կտրելու համար, իսկ մնացած ուժերով լուսարացին յառաջանալ ճակատէն :

Գիշերը մնացինք Ծափանից սարը : Յուրտ է ու սաստիկ քամին կը վիչ : Կոնակ կոնակի տւած՝ Լեւոնի հետ մեր եափունջիներու տակ ճիգ կընենք քնանալու :

Գիշերւայ որոշւած ժամուն խումբը չարժւեց : Հեռէն քիւրդերու կրակը կը նշմարւի եւ կը լուի գայլերու ոռնոցը : Ռուսները ուղղակի կը սարսափին այս լեռներու ամայութենէն եւ մէկ քանի անդամ տրամադրութիւն ցոյց տեին քաշւելու :

Յառաջապահ խումբին մեկնելէն քիչ յետոյ, դեռ լաւ մը չլուսցած, մնացած զօրամասով սկսանք յառաջանալ :

Հեռւէն կերեւի քիւրդ պահակներուն կրակը։ Հրամանատարը մէկ բաղէ շւարեցաւ եւ վաշտը կանգնեցուց։

Լոյսը բացւելուն հրացանաձգութիւնը սկսաւ։ Մեր հայ աղաներով սկսանք յառաջ շարժւել ու մեր ետեւէն քաշել ոռւսական վաշտը։

Յունիս 18. — Գնդակները կորոտան ու լեռ ու ճոր կարձադանդեն ահաւոր։ Տաք կոփւ է։ Մեր տղոցմով շատ յառաջացած ենք եւ կը դանւինք թշնամիէն 800 - 1000 քայլի վրա։ Քիւրդերը բանած են Ուրմի կանակը եղող Ծովասար լերան գաղաթը։ Չորս կողմի վրա իշխող, հրաշալի անառիկ դիրք։ Մենք տեղաւորւած ենք լերան ստորոտի փէշերուն վրա։ Պօղոսի հետ կը քշնք մինչեւ մեր առաջաւոր դիմը, ու կը սկսինք կրակել։ Գնդակները կը սուլեն ու կը վզվզան մեր բոլորիքը։ Կը խանդավառնք մեր տղաներն ու սալտաքները։

Ժամը 10-ը անցած է։ Չորս ժամէն աւելի է որ ճիդ կընենք տեղահան ընելու քիւրդերը իրենց դիրքերէն ու չենք յաջողիր։

Վաշտապետը կը հրամայէ իր զինւորներուն ետ գառնալ։ Մէկիկ մէկիկ կը քաշւին։ Լեւոնը կը դանեմ ու դարձեալ դիրքերը կը մըտնենք։ Զարմանքով կը տեսնենք, թէ ինչպէս ոռւսները հասած են արդէն յարձակման մէկնակէտը, դիշերը մնացած բլուրին վրա։ Հայ տղաներով մնացած ենք միս - մինակ, առանց պաշարի եւ փամփուշտի։

Կէս օրը անցածէ։ Ռուսները աւելի քան 5 ժամւայ ճանապարհ հեռացած էին մեղմէ, երբ ստիպւած եղանք մենք ալ մեր կարգին, դիրք դիրք փոխւելով, նահանջել ու հաղիւ վաշտը դանել կայնէկը լրաքանչունքներուն վրա։

Զարմացանք ուղղակի վաշտապետին անհոգութեան վրա։ Արդեօք թշնամութիւն ըրբաւ, թէ իրապէս վախիկոտ էր այս մարդը։ Ամէն պարագային, վաշտը շատ անկանոն, ցրւած ու խուճապային կերպով քաշւեցաւ, եւ մէծ կորուստներու պիտի ենթարկւէր, եթէ մենք չապահովէինք իրենց նահանջը։

Կամաց - կամաց քաշւելով՝ երեկոյեան հասանք թաղ։ Կանաչ «մէյտանի» մէջ խոշոր, լաւ կրակ մը վառեցինք, եւ բաց, աստղադարդ երկնքի տակ քաղցր ու անուշ քուն մը քնացանք։

Յունիս 19. — Թաղի պարտէզները կը պարտինք՝ թութ եւ կեռոս ուտելով։ Քողաքները անխնայ կը ջարդեն ու կը կրատեն ծառերը։ Մէկ կեռասի համար, յաճախ, ծառի ամբողջ մէկ ճիւղը կը կտրէն իրենց սուրերով։ Է՞, անտէր Շատախ...

Կէս օրէն առաջ ամբողջ դօրամասով ճանապարհւեցանք։ Գիշերը մնացինք Կէորէոնդաշտ։ Եւ յաջորդ օրը մեկնեցանք դէպի քաղաք։

Յունիս 27. — «Բազվէթկայի նաշալնիկ»-ի եւ Լեւոնի հետ միասին գացինք Մոլլա - Գասըմ։ Թրքական գիւղ մըն է, ուրտեղ այժմ կապրին 100-ի չափ անձնատուր եղած թիւրքեր։ Կասկածներ կան, որ նոր թիւրքեր եւ գործակալներ եկած են հոն։

Խուզարկեցինք, լայն քննութիւններ կատարեցինք, բայց ապարդիւն։ Ինչ որ շատ գէշ տպաւորութիւն թողուց վրաս, այդ այն էր, որ մէր գրսեցի կամաւորներէն շատերը իրենց մօտ թուրք կիններ առած էին եւ միասին կապրէին։ Յաջորդ օրը վերապարձանք քաղաք։

Յունիս 28. — Դեկավար ընկերներով խորհրդակցութիւն մը ունեցանք։ Որոշեցաւ զաղտնի քւէարկութեամբ զինուրական մարմին մը ընտրել, ինքնապաշտպանութեան եւ մարտական գործերը դեկավարելու համար։

( Շարունակելի )

